

ԿՐՈՆԱԿԱՆ

ՊԱՅՉԱՌԱԿԵՐՊՈՂ ՏԵՍԻԼՔ

Սարկաւագութեան պատրաստուող ուսանողներու խումբին հետ, երբ նկատի կ'առնելինք Քրիստոսի աստուածութեան հարցը, հաստատեցինք որ այդ մասին կասկած չկայ: Փաստերը շատ են: Բացի այն փաստերէն որ Աւետարանին մէջ բազմիցս Յիսուս ինք իր մասին կը հաւասուէ, երբ կ'ըսէ.

"Ես եւ Հայր իմ մի եմ" (Յովի. Ժ 30)

"Զի գիտասչիք երէ Հայր յիս է եւ ես ի Հայր" (Յովի. Ժ 38).

Կայ փաստը որ հրեաներն անգամ այդպէս լսեցին Քրիստոսի բերմէն, եւ ամբաստանեցին զինքը որ «զԱստուած իր Հայրը կը կոչէ, եւ ինքինքը հաւասար կը նկատէ Աստուածոյ» (Յովի. Ե 18):

Եւ Քահանայապետին առջեւ դատուելու ժամանակ, Քահանայապետը իր կատարութեանը մէջ զայրոյրով կ'ըսէ Քրիստոսին. "Կ'երդմնեցնեմ իեզ կենդանի Աստուածոյ անունով, որ ըսես մեզի թէ՝ դո՞ւն ես Քրիստոսը, Որդի Աստուածոյ" (Մտք. ԽԶ 53):

Եւ Քրիստոսի համեարտ եւ անխոռվ պատասխանն էր. "Դուն ըսիր թէ ես եմ" (Մարկոս ԺԴ 62):

Այս խօսին վրայ զինք կը դատապարտեն, եւ Պիդատոսի առջեւ կ'ամբաստանեն որ "ինքինքը Որդի Աստուածոյ յայտարարեց" (Յովի. ԺԹ 7):

Բայց ունինք տակաւին փաստերը մեր սրբազն Հայրերուն վկայութեանց եւ աւանդութեանց: Նաև փաստերը Զորս Աւետարանիներուն բուն նպատակին՝ որ էր յայտարարել՝ թէ "ի սկզբանէ էր Բանն. եւ բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր՝ Բանն:» (Ուշադի՛ր՝ այս վերջին շեշտին, որուն իմաստն է շեշտել թէ բանը, խօսքը, Քրիստոսը, ինքնին Աստուած է: Յովի. Ա. 1-2):

Բայց մինչեւ իսկ Յիսուսի աշակերտները իրարու հետ վէճի մէջ էին թէ ի՞նք է Քրիստոսը, Մեսիան, երէ ոչ ուրիշ մէկու մը պէտք է սպասեն:

Եւ Յիսուս ուղղակի հարցումը կը դնէ անոնց առջեւ. "Ճողովուրդը ո՞վ կը կարծէ թէ ես եմ:"

Պատասխան. "Ումանք կը կարծեն որ Յովիաննես Մկրտիչն ես: Ուրիշներ՝ թէ Եղիա Մարգարէն ես, երկինքն իշած: Ուրիշներ՝ թէ մարգարէներէն մէկն ես:"

Եւ Յիսուս կ'աւելցնէ. "Բայց դո՞ւն ո՞վ կը կարծէք թէ ես եմ:"

Պետրոս՝ կ'երեւի միշտ համարձակ եւ միշտ ըսելիք մը գտնող, յայտարարեց. "Դուն ես Քրիստոսը, Որդի Աստուածոյ:"

Ուսանողներուն հետ դասարանին մէջ, այս պահուն էր որ երիտասարդներէն մէկը հարցուց. "Բայց Պետրոս Առաքեալ այդ խօսքը Յիսուսի այլակերպութեան տեսիլքն առաջ էր որ ըսաւ, թէ այլակերպութեան դէպքն յետոյ:"

Բայց ի՞նչ կապ ունին այս երկուք իրարու հետ:

Անշուշտ որ կապ մը ունին: Եւ սուրբ գրական մեկնիշներուն համար կարեւոր կրնայ համարուիլ այդ:

Տարբերութիւն չըներ թէ այլակերպութեան դէպքն առաջ թէ յետոյ ըսաւ: Կարեւորը ինքնին այդ յայտարարութիւնն է:

Որովհետեւ նոյն հարցերը կան Այլակերպութեան տեսիլքի մասին: Այդախի դէպք մը պատահած է թէ ոչ: Երէ պատահած է, Քրիստոսի յարութենից առաջ պատահած է. երէ ոչ Քրիստոսի յարութենից յետոյ՝ կարգ մը պատահած տեսիլքներէն մէկն է:

Սուրբ ալ պատասխանը նոյնն է: Երբեք տարբերութիւն չըներ թէ երբ պատահած է: Կարեւորը այն է որ Յիսուսի

աշակերտները Քրիստոսի պայծառակերպութեան, այլակերպութեան, եւ այդ տեսիլքն փորձառութիւնը ունեցած են:

Եւ այդ տեսիլքը, այդ փորձառութիւնը, չեն մոռցած: Այլ փոխանցած են դարձ դար, սերունդէ սերունդ:

Պետրոս Առաքեալ այդ տեսիլքին մասին պատմած է Մարկոս Աւետարանիշին որ Առաջին Աւետարան գրողն է: Ամենէն ամփոփի՛ միայն տասնըվեց գլուխներէ բաղկացած:

Խայ Մատքես Աւետարանիշ առած է Մարկոսէն, եւ 28 գլուխներէ բաղկացած իր Աւետարանը նոխացուցած է փաստարկութիւններովը Հրէական սովորութեանց եւ Հին Կտակարանի օրէնքներուն:

Խայ աւելի յետոյ՝ Ղուկաս Աւետարանիշ օգտագործած է քէ՛ Մարկոս եւ քէ՛ Մատքես Աւետարանիշներուն գրածները:

(Յովհաննէս Աւետարանիշ չէ յիշտակած Այլակերպութեան տեսիլքը:)

Կարեւորը տեսիլք մը ունենալն է: Որուն համար ուզես ամրող կեանքդ տալ: Որմէ չես կրնար բաժնուի: Որ չես ուզեր ուրիշ տեսակ կեանքի մը հետ փոխանակել:

Պետրոս Առաքեալ այդպիսի հոգեկան վիճակի մէջ էր, երբ լերան կատարին պայծառակերպուած տեսաւ Յիսուսը, իր երկու կողմերը բազմած Մովսէս եւ Նորիա մարգարէններով, որոնք իրեն ներշնչեցին եւ ըստ տուին հիացմունքով. "Հրաշալի է այսպէս: Այստեղ մնանք տեւապէս:"

Ամէն մարդ կրնայ իր կեանքին մէջ ունենալ այսպիսի տեսիլքներ, ուր իմքինքնին համար կ'ըսէ. "Ես այսպիսի կեանք մը կ'ուզեմ ապրիլ: Հրաշալի՞ է:"

Եւ իր կեանքին բոլոր նեղութիւններուն, զրկանքներուն, տաղոռութեաններուն, չարչարանքներուն հակառակ, եւ ընթացքին, այդ տեսիլքին կը վերադառնայ: Անով կը գօրանայ: Եւ իր

կեանքը կը հարստացնէ նոր փորձառութիւններով:

Այսպիսի անձ մը եղած է Պողոս Առաքեալ:

Գործք Առաքելոցի 26րդ Գլուխին մէջ, Պողոս Առաքեալի դատավարութեան շատ տպաւորիչ մէկ տեսարանը կայ:

Պողոս Առաքեալ ամբաստանուած է հրեաններուն կողմէ, որպէս Քրիստոսի յարութիւնը բարողող, զայն իրեւ Աստուած պաշտող:

Եւ Կեսարիա քաղաքին մէջ (որ այսօրուան մեր գիտցած Սիզարիա քաղաքն է աւերակեալ), Փետոս Հռովմայեցի կառավարիչին առջև դատուելու դրկուած է: Ներկայ է նաև Հրէաստանի քաջաւոր Ակրիպապասը, իր տիկնոց հետ:

Եւ Պողոս Առաքեալ իր անձին պաշտպանողականը կը ներկայացնէ, պատմելով Ակրիպապասին իր կեանքին պատմութիւնը: Թէ ինչպէս՝ ինք իրեւ հաւատարիմ եւ նախանձայոյգ հրեայ, հալածած է քրիստոնեանները, բանտարկել տուած, եւ շատերուն մահուած պատճառ եղած է:

Եւ սակայն կը պատմէ նաև այն տեսիլքի մասին, որ ինք ունեցած եւ տեսած է Դամասկոսի նամրուն վրայ, ուր Յիսուս իրեն կը յայտնուի, կէսօրուան արեւի լուսաւորութեան մէջ, աւելի փառաւոր լուսաւորութեան մը մէջէն, եւ որուն ծայնը կը լսէ, որ կ'ըսէ. "Սաւուդ, Սաւուդ, ինչո՞ւ կը հալածես զիս: Ի զուր է մեզ, ազացի զարմել խրանին դէմ:"

Եւ Պողոս Առաքեալ կը յայտարարէ որ՝ "այս երկնային տեսիլքին է որ ինք հաւատարիմ մնացեր է:" Եւ ոչ մէկ սխալ եւ յանցանք չէ գործած, ո'չ հրեաններուն դէմ, ո'չ օրէնքին դէմ եւ ոչ ալ կառավարութեան դէմ:

Եւ արդարեւ Պողոս Առաքեալ իր կեանքին բոլոր նեղութիւններուն, չարչարանքներուն

ընթացքին, միշտ այդ տեսիլքին կ'անդրադառնար, անով կը զօրանար:

Մարդկութեան պատմութեան, եւ ամէն մէկ ազգի պատմութեան մէջ երկար է շարանը տեսիլք ունեցող, իտէալ ունեցող, իր կեանքը ազնուական նպատակի մը եւ ծառայութեան մը նուիրած մարդերուն:

Դիտնականը իր տեսիլքը ունի, ինչպէս ամէն մէկ արուեստագէտը իր ասպարեզին մէջ - Ակարիչը, երաժիշտը, նարտարապետը, բանդակագործը, բանաստեղծն ու գրագէտը եւ այլ ասպարեզներու նուիրեալները:

Նոյնպէս տեսիլքի մարդ է ով որ հայրենասէր է, ընտանեսէր է, մարդասէր է, եւ որեւէ մէկ անձ որ որեւէ մէկ մարդկային ծառայութեան կը նուիրէ իր կեանքը: Եւ հարուստ կը զգայ այդ ծառայութիւնը կատարած ըլլալուն համար:

Տեսիլք մը որ կը մղէ մարդը իր ամրող կեանքը, սէրը, ուշադրութիւնը, կարողութիւնները նուիրելու այդ տեսիլքին իրագործման: Հակառակ բոլոր տեսակի Աեղութեանց եւ զրկանքներու:

Այդպիսի կեանք մը՝ պիտի պայծառակերպէ մարդը, որեւէ մէկ ասպարեզի մէջ, զինքը օրինակ դարձնելով ուրիշներուն, որպէս զի միասին նուիրուին նոյն տեսիլքին իրագործման:

Ի՞նչ դժբախտ են տեսիլք չունեցող մարդիկ: Որոնք չեն գիտեր ինչո՞ւ համար կ'ապրին: Որոնք միայն զգուանք կը զգան կեանքին մէջ, եւ կամ որոնք միայն զգուանք կը պատճառեն ուրիշներուն:

Տեսիլք չունեցող անձը կը խորտակուի, եւ կեանքի դժուարութիւններէն, Աեղութիւններէն կ'ընկնարի:

Այս պատճառաւ մեր ցանկութիւնն է որ մեր ծառանձաւոր ուսանողները տեսիլք ունեցող անձեր դառնան:

Դիտնան Աստուծոյ տուած շնորհները գարգացնել, գործածել, որպէս զի երբ նուիրուին Քրիստոսի եկեղեցիին, մեր Ս. Աբոնին եւ մեր ազգին հոգեւոր անումին

ծառայութեան, կարենան այդ տեսիլքով առաջնորդուիլ, յաղրահարելով ամէն տեսակի զրկանքներ, եւ նեղութիւններ, որոնք իրենց կեանքին մաս պիտի կազմեն:

Եթէ իրենց շուրջը չեն կրնար այդպիսի տեսիլքի անձեր գտնել, պէտք է դառնան Աւետարանին եւ մեր ազգի պատմութեան, ուր պայծառակերպ եւ լուսաշող կը փայլին տեսիլք ունեցող հոգինները:

Անոնք մեզի պէս պարզ մարդեր եւ հոգիններ էին, գուցէ աւելի Աեղութիւններով եւ յուսախարութիւններով շրջապատուած: Բայց չդաւանանեցին իրենց տեսիլքին: Եւ այժմ սուրբերն են մեր ժողովուրդին հաւատքին:

Տեսիլք ունենալու այս ցանկութիւնը, որոշել կարենալու կամքը թէ "Ո՞ր տեսակի կեանք մը կ'ուզեմ ապրիլ", ամէն մէկ անձին պարտականութիւնն է: Եւ ո՞վ որ կը հետեւի այդ ձայնին, որ Աստուծմէ դրուած է մեզմէ ամէն մէկուն սրտին ու մտքին մէջ, ան գիտէ գաղտնիքը Աստուծոյ շնորհին, կեանքը իմաստառելուն, պայծառակերպող տեսիլքէ մը գերուելուն, առաջնորդուելուն, եւ զոր ոչ մէկ նենգածետ ուժ պիտի կարենայ խարքալի:

Եւ մեր ազգը պէտք ունի այդպիսի հոգիններուն, որոնք կարենան փայլի մեր ժողովուրդի զաւակներուն աչքին առչեն: Հոգիններ՝ որոնք իրեւ օրինակ, իրեւ տիպար, իրեւ իտէալի ծառայող, եւ նուիրական նպատակներու համար գոհուող, տեսլապաշտ եւ քաջամարտիկ զինուորեալներ ներկայանան:

Որքան հարուստ պիտի ըլլանք անհատապէս, եւ ո՞րքան պիտի հարստացնենք հոգին մեր ազգին զաւակներուն, հակառակ անոնց ամրող աշխարհի մէջ ցրուածութեան, նօսրացումի վտանգներուն բացայացտ ենթակայութեան:

Այս տեսիլք ունենալու հոգին է որ Քրիստոս տուած իր աշխակերտներուն: Եւ անոնք զայն ընդունեցին: Անոնք չը

զբացին: Մինչեւ անգամ երբ կը խաչուէին, երբ կը խոշտանգուէին: Այլ ընդհակառակն է, կ'ըսէին՝ "Այս մեր փառքը կը նկատենք!" Ծառայութեան փառքը: Մարդոց օգոստակար ըլլալու փառքը:

Կ'աղօթենք որ մեզմէ ամէն մէկը ունենայ այդ շնորհքը, ունենայ զգալու եւ տեսնելու զգայնութիւնը եւ աչքը, եւ չփախցնէ որեւէ պատեհութիւն եւ առիթ՝ տրուածը ընդունելու:

Չես գիտեր թէ Աստուած Ե՞րբ, որո՞ւ միջոցաւ ժեզի կը խօսի, ժեզի կը մօտենայ, ժեզի առիթ կու տայ հոգիիդ ուժերը հաւաքելու, հոգիիդ մուր ու մոայլ խորշերը լուսարորելու: Եւ թերեւս ժուարաննիդ մէջ, ժեզ իր ձեռքը երկարողին կը հարցնես՝

"ո՞վ դրկեց ժեզ:" Եթէ պատասխանն ալ չես գիտեր, շնորհակալ պէտք է ըլլաս Աստուծոյ, որկուածին համար, տրուածին համար: Եւ այն ատեն դուն պիտի դառնաս այն անձը, որ Աստուած ինք կ'ուզէ որ ըլլաս, եւ ժու ժողովուրդդ կ'ուզէ որ դուն ըլլաս, եւ շատ հաւանարար ժու սրտիդ մէջ դուն ինքդ ալ կ'ուզես ըլլալ, բայց կը սպասես ականջիդ փսփսացող ձայնին, ժեզ ներշնչող շունչին, ժեզ բաջալերող, ժեզի սրտակից հոգիներու գորովաննին:

Այս հոգին Աստուած անպակաս ընէ մեր ազգին մէջ, եւ մենք գովենք ու փառարաննենք տուիչը իր տուածին համար, գոհունակութեամբ, շնորհակալութեամբ եւ երախտագիտութեամբ:

Թ.Ա.Մ.

ԱՐԱՐՉԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԳԵՒԻ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆԸ . . .

"Ճառեա երկրի, եթէ խելամուտ արասց զեզ" (Յոր ԺԲ. 8)

Ինչպէս յայտնի է, Աստուած արարչութեան պասկը հանդիսացող մարդուն տուած է իրաւունքը դառնալու տեղ եւ իշխան երկրի, անելու եւ քազմանալու այնտեղ եւ ամենայն պատասխանատութեամբ ալ շենացնելու այդ երկիրը, "որպէս զի, այն քազմապիսի շնորհեները զոր ունինք, մեր շատերուն առիթ ըլլայ գոհութեան" (Բ. Կորնք. Ա. 11):

Այսքան յայտնին արդեօք մարդը կը լիշլա այսօր, երբ Հին Ռևստուու ալ՝ կնքուած մարդու եւ Աստուծոյ միջեւ, ջրհեղեղը պյեւս մեզ չպիտի կործանէ. կ'անդրադառնա՞նք արդեօք այս սուրբ լիշտակ-ուխտին: Որով, եգոյնծի կոչուած մեղքը իր կարգին, ուղղակիօրէն կամ ոչ, խախտուած չէ, եւ որով նոր ձեւի մահա-

սկոռումը առկայ չ'է այսօր կամ վաղը: Եւ դեռ, այս տիսուր իրականութեամբ ալ մենք վաղուայ մարդասպանը չե՞նք՝ ժիշ ժիշ կատարուող ոճիր, երբ ինքնին ան ոչ միայն Հին Ռևստի մոռացումն ու զանցառումը կ'ենթադրէ, այլև մասնաւրապէս մեր նմանի նկատմամբ ցուցաբերուելիք սիրոյ եւ հոգատարութեան բացակայութիւն: Ահա թէ ինչու համար մեր Տէրն Ցիսու Քրիստոս աշխարհ եկաւ եւ յիշեցուց մեզի ըսելով. "Եկայ որ կեանք ունենաք եւ առաւել եւս ունենաք":

Ահաւասիկ, ի դեմս այսպիսի հրամայական վիճակներու, ո՞րն է մեր Սուրբ Եկեղեցւոյ եւ անոր զաւակներուն մեղքը իր կարգին, ուղղակիօրէն կամ կողմէ որդեգրուելիք կեցուածքը կամ մօտեցումը, եւ թէ ինչի մէջ կը կայանայ